

տպագրել. այս անգամ եւս կարտատպէք եւ ծրի կցրուէք անշուշտ, Վեհափառ Հայրավետի համութիւնն առնելով, թժ. պ. Արծրունու նոր յօդուածները, եթէ նա վերջին հոգսը տպարանի վերայ թողնէք փոխանակ գուշակել տալու; որ իր վերայ է առնում:

ՏԵՇԿԱՀԱՅՔ.

Բաղեշէն կը գրեն մարտ 10 թուականով.—Մշյ Ս. կարապետի վանուց պատմաբանութիւնը՝ յատուկ զրութեամբ մը խընդրած է Գեր. Հայր Հիլինկիրեանէ, որ միջնորդէ Վահեմ. կուսակալին քով վանապատճն ինչ բնչ տրոց առանձնաշնորհման զործադրութեան մասին, որուն համար միաբանութիւնն ալ դիմում ըրած է Վահեմ. կուսակալին; կը յուսանք թէ Վահեմ կուսակալի իր բարեսիրական հոգասարութեամբ բարեհաջի ի նկատի առնել ա. Կարապետի պէս մենասանի մը անձուկ վիճակը և արժանը անօրինել:

— Բաղեշէն կը գրեն.—«Տեղոյս Ուսումնական Խորհուրդը այսօրուընէ կը խորհի յառաջիկայ շրջանին բողոքական հայոց վարժարանաց հետ միացնել՝ քաղաքին արդեն միացեալ վարժարանները:»

— Գոհութեամբ կիմանամք թէ, Գարակէօվեան Աղն. Գրիգոր Էֆենափ երեկ Աղմային Հիւանդանոցի հոգաբարձութեան ստենապեան Կիւլպէնիկան Պատրիկ Էֆեի յանձներ է այն 600 ոսկին՝ որ Գարակէօվեան ստակին տոկոսը կը կազմէ, և վարչութեան որոշման համամատ պետի յատկանայ հիւանդանոցի որշանոցին: Հոգաբարձութիւնը իւր երեկուան երստին մէջ երկարորդէն խորհրդակցեցաւ այդ դումարին գործածութեան եղանակներուն վրայ:

— Արարիիրի առաջնորդ Մուշեղ Ֆ. վարդապետ տեղույն կարօտեալներուն համար 100 ոսկիոյ նպաստ մը խնդրեր է. Պատրիարքարաններ:

— Տիարավէքիրի մէջ գերմանական որպանոցի մը բացումը յաջողութիւն գտած չըլ-

լալով գերման որբախնամները սկսած են Խը դեսիա փոխադրել տեղույն որբերը:

— Առառութոյի նորընափիր առաջնորդ Տ. Ներսէս Արքազան իր պաշտօնատեղին հանելով ջերմագին ընդունելութիւն գտեր է անցացիներէն:

— Բաղեշէն կը գրեն մարտ 17 թուականով.—Խիզանու ս. Խաչ վանուց որբանոցին մէջ առ այժմ կը պատապարուին քսան հաս որբուկներ, այդ որբանոցը կընդունի Ազգ. Պատրիարքարանէ 15 օսմ. ոսկիոյ նպաստ մը: Կը լսենք որ այդ թիւը ի մօտոյ պիտի կրկնապատկուի: Վահեմը ի վիճակի է մասակարարելու ցորեն և պաղեղէն. քանի որ այդպէս է, որբերու թուոյն կրկնապատկումը և կարող ուսուցչաց անուանումն ալ իրաւամբ պիտի պահանջուի. նաև համեստ արհեստանոցի բաժնի մը յաւելումը:

«—Տեղույս Քաջ, ծողովը յանձնարարէց Խնդիր Կատարի որբանոցի խնամակալութեանց որ փութոյ շնորհակալութեան դիր մը դրել անգլիացի միսիոնար ազնիւ Վըսթը Ճորճին որ շարժառիթ եղած է որբանոցին համար յղելու 50 օսմ. ոսկիոյ կահագործութեան դերձակութեան գործիներ, որոնց մեծապոյն մասը հասած է և մայելու երկու սնուուկներն ալ կը սպասուին»:

— Սիվրի հիսարէն կը գրեն.—Այսօր յուղարկաւորութեան հանդեպ կատարուեցաւ հանգուցեալ մէջ. Ստեփան ազա Թոսունեանի որ 20 օրէ ի վեր կը տառապէր ժանատենագի: Մէկ առիս առաջ քուէներու առաւելակի մեծամանութեամբ Թաղ. Խորհրդոյ անգամ ընարուած էր: Կոսկեց 300 ոսկի քաղաքիս մէջ վարժարան մը շինուելու համար, 50 ոսկի ս. Փրկչի Հիւանդանոցին, 50 ոսկի տեղույս աղքատախնամ ընկերութեան, 3 ոսկի Սանուց ընկերութեան, 50 ոսկի ալ կալուածի, անկի, գցացած հասոյթը վարժարանոց ծախքերուն յատկացուելու համար:

— Փոքրիկ Հայ զաղթականութիւն մը կազմուած է, ի Տար—իւս—Սալամ, զիսաս որ կեցրոն Արևելիկան Արքիկէի դերման զաղթափայրին Զանգիսարի զիմացը: Հայ զաղթականուած մէկ մասն Եղիսաբետն, մէկ մասն ալ Հաղիկասաննէն զացած են Պահապայի ճամփար:

Համի Գոտորմի շողենաւային ընկերութիւնը կանոնաւոր գիծ մը ունի ընդ մէջ Պամպայի և Զանդիպարի և շատ մը Բարիներու և Հնդիկներու հետ մի քանի Հայ վաճառականներ այ շահակից են նոյն ընկերութեան:

— Տ. Առքիաս վրդ. Պարսկան Բարիզի Հայոց առ ժամեայ մասուսին բեմէն յուղեալ ձայնով կարդացեր և Հայրապետական կոնդաւկը որով կը դրաւասի Բարիզի Հայոց քահանյին Տ. Վամշապուհ Քիպարեանի արժանիքը և սակեզօծ լանջախաչ մը կը նուիրի իրեն: Առքիաս վրդ. Ան ինքն ալ շաբաթ մը առաջ արժանացած էր նոյն պատուին: Կողդոջուն իզուով մը փարզագետը ներրողեր և բարի քահանյին ծառայութիւնները Բարիզի Հայերուն, մէշելով մանաւանդ որ անոր շնորհիւ վերահսասաւուեցաւ սէր և Համերաշյութիւն, որ պահ մը հեռացած էր, և մինչև իսկ իրեն (վարդապետին) արգելուած էր մատրան բեմն ենթել: Հիմա, փառք Աստուծոյ, այնպիսի պատահում չկայ Բարիզի Հայ Հասրակութեան մէջ ըսկը է:

— Նպաստից Յանձնաժողովը ներկայացւեցան գուաւաց որբանոց — արհեստանոցներու մէջ պատրաստուած նիւթերու Պատրիարքարան զրկուած նմացները՝ կօշիկ, հողաթափի, մէջքի գոտին մանուսաւ, կտաւ: Կտաւը զրկուած էր Մուշէն: Յանձնաժողովը գոյչ եղաւ, իմանալով որ Մշց մէջ կտաւագործութիւնն ողասկար և արդիւնաւոր գործ պիտի հայթայթէ կարօտելոց վասն զի ցարդ հոն կտաւագործութիւն չկար և Մշցիք իրենց պէտք եղած կտաւն ուրիշ գաւառներէ կպնէին:

— Յանձնաժողովը նկատելով որ ներկայ տարւոյ վերջը որբանոցներէ շատերուն ակողութեան շրջանը կրանայ, որոշեց յատուկ շրջարեսականներ ուղղել որբանոցներս հոգարարձութեանց, և այս մասին արհեստական ձիւղերու, որպէս զի որբերը միջոց մը ունենան ապագային իրենց առըրուսոր հայթայթելու:

— Կրօնական ժողովն գումարուեցաւ Ազգային պատրիարքարանի մէջ նախագահութեամբ Ա. Պատրիարքին և ատենապետութեամբ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Յով-

հաննեսկանի: Ժողովայն ներկայ էր նաև Արմաշու Փախ - Վանահայրը Տ. Եղիշէ եպիսկոպոսը, որ ժողովին հաղորդելով թէ Պարիվանուց 10 սարկաւագներն աւարտած են իրենց ուսման շրջանը, արտօնութիւն խնդրեց զանոնք արեղայ ձեռնադրելու: Խողովն արտօնուեց անոնց ձեռնադրութիւնը, յանձնաբարեկով միանգամային կատարել զայն կամ Համբարձման տօնին և կամ Հոգեգալաւեան, Պարիվանկը Մայր Տաճարին մէջ, ուր ըստ սպասութեան ուխտագնացներ կդանուին:

— Կտուց անապատի միարանները դարձեալ խնդրած էին որ Տ. Ասեփան Վ., Ազագատեան օգնական կարգուի վանահայրը Յովսէփ եպսափի: Բայց որովհետեւ Խառն ժողովն որոշած էր որ Ասեփան Վ., Պաշգալէ երթայ, մերժուեցաւ միարանութեան սոյն խնդիրը:

— Կիմանանք որ Խիզանի Զանշեանց որբանց - գլուխցն Հաստատուած է Կայս. Կառավարութեան հրամանով: Առ այժմ Հաւաքուած են 15 որբերու որոնց թուոյն վրայ քանիներ ալ պիտի աւելինան ի մօտոյ ըստ իր տարեկան պիտութեի քանակին: Բացուած է նաև նոյն զաւառի մէկ կարեռ գիւղի մը՝ Խարլուցի, կալորոցը 50—60 աշակերտաներով, որուն մէջ կտաւագուագրէ Խիզանցի Պ. Ասրգիս Երէցեան, որ բաւական բանդէտ և աղնի երիտասարդ մ' է: Եղիշէ Վ., Զիլինկիրեան Բաղէշի Ա. ամջնորդ ու Համբարձում էֆ. և ուրիշներ զերնական օգնութիւններ ըրած են այս կպրոցի աղքատ ուսանողաց: Այս գպրոցին յատկացուած է Ազգ. Պատրիարքարանէ Աղթամարց թեմին յատկացուած ամսական երեք լիրային մէկ սոկի ամսաթոշակ:

— Արտամետի Հայ գիւղացիք վերջապէս համոզուելով զպրոցի օգտակարութեան, ընդունեցին Տեղապահի առաջարին և վերջերս գպրոց մը բացին, գործնականապէս հերքելով իրենց վերադրուած բարյաշական անտարբերութիւնը, ասոր ալ Պատրիարքարանի զբամին մասնաւոր գումար մը յատկացուած է: Բայց միացածը տեղացիք կհոգան: Սոյն կերպով զպրոց մը հաստատուեցաւ նաև յիշեալին գրացի եղող գիւղին՝ Զուլստանի մէջ, որովհետեւ ատենէ, մ' ի վեր դոցուած էր տեղուոյն

դպրոցը, որ Տր. Մինովով օգնութեամբ բացուած էր:

— Ասենէ մ' ի վեր Հայոց Աեմ դիւղին մէջ Կաթոլիկէնիրը դպրոց մը հաստատած ըլլ լալով, մտադիր էին մասաւա մ' ալ շինել և իրենց կողմէ քաշանայ դնել: Բայց վերջերս Կաթզ: Տեղապահ Արքէն վարդ, հոն երթարյով համոզեց դիւղացիներն և ազգային դպրոց մը հաստատեց որով յիշեալներուն զպրոցը գոյուեցաւ ու անոնց կողմէ դրուած վարժապետը դուրս հանուեցաւ, ինչպէս նաև անոնց քաշանան: Այժմ 32 տեղ զպրոց կայ Աղթամարայ թեմին մէջ:

— Նպաստից Յանձնաժողովը գումարեցաւ Ա. Պատրիարքին նախագահութեամբ: Յակորեան Յովհաննէս, էջ. 900 երարա առուի, 10,000 դրուշ արժողութեամբ, նուիրած էր յանուն որրոց: Յանձնաժողովը նկատելով որ Որբանոցներու մէջ պատապարուած որբերու հագուստներն արդէն կհողացուին, որոշեց զայն յատկացնել որբանոցներէ դուրս զըտնուած աղքատիկ որբերու, և որպէս զի զեղծութեր շպատաշին, յարմար անսաւ որ Գորսոյ մէջ 5—6 չափի վրայ զգեստներ շինուին ու այնպէս զրիուին դաւառները:

— Բաղէշի և Վանայ մէջան զըտնուած կարկառ դիւղի ազգայնոց ամենակարօտ վիճակը նկատողութեան առնելով, որոշեց 30 ոսկի դրկել Բաղէշի առաջն: տեղապահին, նոյն դիւղացիներուն լծկան կինոզանի և սերմիացու հայթայթելու համար:


— Մալաթիայի Որբանոցի խալազորդարանին մէջ պատրաստուած կողին այծի, ոչխարի մորթերու նմոյշներ զրկուած էին Պատրիարքարան: Յանձնաժողովը այդ նմոյշներուն մեծ յաջողութեամբ պատրաստուած ըլլալը քննելով, իր զոհունակութիւնն յայտնեց, և որոշեց արհեստներու զարդացումը քաջալերելու համար հարկ եղած մզումը տալ:

— Կրթական նախարարութիւնը մասնաւոր քննիչ մը կարգեց, Հայագէտ Մէջմտ Սիւրեյյա պեյ, որ Հայոց վարժարաններն այցելելով, ուսմանց ծրագրերուն վրայ տեղեկութիւն պիտի առնէ, և դասագրքերը պիտի քննէ: Մէջմտ Սիւրեյյա պէյ վերջերս Գումարուի մայր—վարժարանն այցելեր է:

Յայանի է, թէ առաջիկայ աշնան պիտի տօնուի Միխթարեան Միարանութեան Միխթար Արքահօր ձեռամբ հաստատման երկ հարիւրամեակը: Արլսենք թէ այս առթիւ, Օգոստ, կամ Սեպտեմբեր ամսուն, Հ. Յակորոս Ա. Տաշեան, հմուտ Միխթարեանն Վէննայի, պիտի հրատարակի, Ռոկոդարու Հայերէնին պատմութիւնը որ առ հասարակ Հայ լեզուին այսպատմութիւնը պիտի պարունակի: Հ. Տաշեան երկար առնեն, ի վեր կաշխատեր այս գործին, զոր Հանդէս Ա. Խաչէնյէն մէջ տափրի այլ մէկ անգամին ի լոյս պիտի ածէ, իրբեւ զրական յիշակերտ մը նախնեաց հոյակապ լեզուին զոր վերակենդանացնելու և վերաբարձելու համար այնքան արդիւնաւոր եղաւ Միխթար բազմահայտ Արքահօր հիմնած Միարանութիւնը:

Բայց, Միխթարեանք մ' կ հատիկ առ սիթ մը կ' կորսնցնեն այսպիսի նշանաւոր Յորելեան մ' ըստ արժանուոյն տօնելու, տակաւին չնեռնարկելով յօրինելու Հայ լեզուի լիակատար բառ զիրք մը Յայանի է, թէ Առձեռն Բառարանն և Հայկագեան Բառզիրքը ԺԹ Դարու առաջն կիսուն վերաբերող գործեր են, որք ամենեն առնշութիւն չունին այսօրուան Հայ լեզուին հետ Թող թէ Աշխարհաբարի և Գաւառաբարբառներու համար ո և է կարեորութիւն չունին, նոյն իսկ նախնեաց մատենագրութեան շատ մը բառեր ու ձեր, առութեներ ալ կ' պակին անոնց մէջ, և իրբեւ Բառզիրք ալ այսօրուան զիտական պահանջութերը չեն զոհացներ բնաւ: Բայց ուրիշ ալ չունինք: Քանի որ Միխթարեանց ամենամեծ ծառայութիւնն Հայ լեզուին մատուցած նպաստը միայն կրնար ըլլալ ինչ աւելի զեղեցիկ ձեռնարկ Միխթարեանց կողմէ այս 200 ամեակն յիշատակելի կերպով մը տօնելու, քան յօրինել մէկ նոր Բառարանը նոյն լեզուին, որով Ազգին ալ զրական ամենամեծ պէտք գոհացուցած պիտի ըլլային: Բայց որչափ հարցութիւնք Վէնետիկի և Վիեննայի Միխթարեաններուն, իրենք այսպիսի երկարաշունչ աշխատութեան մը վրայ մասածած չունին, Վիեննացիք Վէնետիկի սիւթական միջոցներէն զուրի են, Վէնետիկիցիք ալ Վիեննացիներուն զրական և գիտական նորասիրութեան և նախաձեռնութեան ոզիէն զուրի են, Միարանու-

թեան պյուպիսի անմիաբան պառակտումն ան-
կարգ կ'ընէ, զինք իրմէ, անհնկալուած ամենէն
կարեոր ծառայութիւնը մասուցանելու։ Կ'լը-
սենք թէ, չ. Գարբիել Պ. Մէնէվիշեան քանի
մը տարի առաջ գտղափարն ունեցեր է, լոկ Գրա-
րարի նոր Բառարան մը շինելու, և յայս մոօք
բառական սպաշար ալ հաւաքեր է, բայց երեք
տարիի, ի վեր որ գտառապարաւեր է, Պոլիս ան-
ցընելու գպրոցական գործով բարձի թողի է,
ըլլեր այդ առելի կարեոր ձեռնարկութիւնը։
Մէր կարծեօք, այսքան բազմածախ և հմտա-
լից աշխատութեանը մը համար միայն Մէնէ-
վիշեան փարզագետը պիտի ցրաւէր։ Գէթ այս
առաջ ձեռնարկութեան մէջ, Միարանութեան
երկու հատուածները պէտք է ձեռք ձեռքի
տան նորասակ ունենալով ոչ միայն Գրաբարի,
այլ բովանդակ Հայ լեզուին Բառարանն յօրի-
նելու, և եթէ, մաս առ մաս ալ հրատարակենա
հայ Մամլոյն բաջակցութեան վստահ կընան
ըլլալ գնորդներու, բաժանորդներու բաւական
առուար թիւ մը ունենալու, որպէս զի ծախ-
քըն ալ գէթ մասսամը հայթայթեն մէկ կողմէ։
Մինչ որ այս էական խնդիրը լուրջ հոգա-
ծութեան առարկայ ըլնեն, Միթիթարեանք ի-
րենց կոչումին և պարտաւորութեան մէջ թե-
րացած պիտի թուին մեզ, քանի հարիւրե-
րորդ Յորելեան ալ տօնեն։



ՍԱՆԱՀԻՆ ՎԱՆՈՅՑ ՃՆՃՂՈՒՆ.

Թող առաջին, գարձեալ կրկին
Տէր յաջողեց, ես ուխտ եկի
Հուշակաւոր վանք Սանահին։
Թէ ողջ լինէր քառակրկիխն
Տէր Օհանէս Հիւնքեարուղէէնտեան,
Սոուգաբանէր թէ սա է հին։
Այն, հնացել է Սանահին
Բարոյապէս և նիւթապէս։
Ուր են այնչափ վաստակասէր,

Տքնող գրող վարդապետներ. . . .
Աւաղ, շիրիմք են մնացել։
Երբ կենդանի սուրբ տաճարներ
Երկնից կոյան են փոխուել,
Ո՛հ, մնացեր են ամայի
Քարէ շինուած ձեռագործներ,
Հոյակապ, ճարտարարուեստ,
Հիանալի գարմանալի։
Մեր Սանահինի պերճ հնութեանց
Այս է մնացել միայն յիշատակ։
Հաղար ախսոս, գուցէ այն ևս
Անհետ լինի տակաւ տակաւ,
Թէ չհամնի ձեռք նախախնամ,
Որ նորոգէ և պահպանէ։
Կաց դու, մի գար, օր դժպատեհ։
Եւ վայ աւուրն այն չարաբեր,
Երբ հնութիւնք մեր ձքանան։
Ո՛հ, ով լինի վկայ յայնժամ,
Թէ էր և կայ Հայոց աշխարհ։
Եթէ մարդկանց լեզուք լուն,
Մեր տաճարներ բողոք բառնան։
Խաչպարեր, մահարձաններ
Լեզու լինին ու բարբառին,
Եւ աղաղակ հանեն յերկինսա։
Տէր, գու լսիր և մի ջնջեր
Հայոց փառաց յիշատակներ։
Թողում ես ասո ողբական բան,
Ճնճղուկին սկսեմ բան։

Իմ իջևան էր մի խցիկ,
Լնալէս՝ ինչպէս գեղջուկ անիկլ,
Այլ ինձ համար քաղցը էր և գիւր,
Բան վեհարան իմ փառաշուր։
Իմ խցիկս տռաստաղում
Բոյն էր գրել մի ճնճղուկ։
Գարուն էր, Ապրիլ ամսում։
Խեղճ ճնճղուկ՝ ոտի նստէր թուխս,
Հանէր ձագեր իւր սիրասուն։
Երբ լուսամուտն ես փակեցի,
Էլ չէր կարող մուտ ել անել։
Անդագար գար ու նստէր
Լուսամուտին մօտ՝ ինձ ի գէմ,
Կոցահարէր ապակի դուռն,
Թըկ-թըկ անէր, բան խօսում էր,
Թուէր թէ ասէր. «Բայց որ մանեմ,
Նստիմ ի թուխս շնած բնիկս,
Ասեն, գթած ես, ով Հայրիկ,